

Ու ապր թէ քիչ օրէն ալ փառաւոր մահաւ արձան մը յանէր կանգնէր ազգային այս մեծ գործըն գերեզմանին վայ, որ կը ծերանայ գեռ այն յաղթ տանին, որուն վրայ ելայ ես երբեմ անոր թազումք դիմելու, եւ ուրիէ կը տեսնեմ տակաւին այն խուռն բազմութիւնը որ գերեզմանատնէն գուրս կը զեղուր, եւ գեռ կը լսեր այն զայն եւ սրտառու ձայնը՝ որ կը լուր գոշելով՝ վախ բարուակ Պէջ։

Բարուակ Պէջ ունեցած է եղբայրներ՝ որոնցմէ մէկը մայն ողը կը գտնուի այժմ՝ յԱստիա. Թողարկ է մէկ Հատիկ գուտար մը՝ Օր. Մաթիս Գէրու հիմն՝ որ իր եղանակ կը մուռաթեամբն եւ ուսումնատնի կենցարով, ոչ նուազ պատուաբեր զիրք ունի հայ իդ ական սեռին մէջ։

Կ. Պողոս - Հոկտոնիչեր:

Տողթ. Վահագաս Յ. Թորոգուստան:



## Հ Ա Գ Ի Ց Ա Կ Ա Ն

Գ Խ Ե Ն Ե Բ Ո Ւ Տ Ե Զ Ե Գ Դ Ր Ո Ւ Տ Ե Ս Ե Ն Ե Գ Ո Ւ Ն Ե Շ Ո Ւ Տ  
Է Ս Տ Հ Հ Ա Ռ  
(Ըստ առանձին և առանձին կամաց պատճենների)

Յ Ա Խ Ն Ե Լ Ա Խ Ա Ճ Շ

Ց Ե Շ Ե Կ Ո Ւ Ժ Բ Ի Ե Բ Ք հատուածին պղենայր բառերուն վրայ։

Պորեցոյ բնագիրը կ'երեւայ յօրինուած ասէե իրը երկու եւ աւելի դար յաւազ. օտար բառերն ընդհանրապէս այժմու արեւմտեան հայերէն հնամամի եւ ուղագործեամբն են, եւ ինքն հեղինակը՝ ոչ - անդէւտ թըրերէնի՝ ասոր միջաւա, այսինքն ամձկացեալ այլայլած ձեւով կ'անցընէ արար եւ պար. բառերն ի հայերէն։<sup>2</sup> — Կամ թէ ըստ ըստ, օտար բառերն ի հայերէն։<sup>1</sup> առուներն հեղինակին ծանօթ են ամպէնէնի միջոցաւ, եւ ոչ ուղագործ արաբերէնին կամ պարկերէնէ։ — Այսպէս են այս ժամանակներուն շատ մ'ուրիշ գրութիւնները։

Մեզի անծանօթ կը ման ինչ ինչ բառներ, մանաւանդ յօսարէ փոխաւեալներ։

Այսաւել բառերը կը լունիք ինչ կարգաւոր Հատուածին ընթացքին մէջ զիւրար կը յաջրդեն։

<sup>1</sup> Ցես Հանդիս, թիւ. 10, էջ 316։

<sup>2</sup> Հմաս. սահմանական բառ զանդ եղած, եւ հայու նոր Շըմանք՝ զադ. իսկ բարերին տեղ անդ սահմանական օրինակազին ախտարութեամբն եղած են սուր.

Լուս եւ ողբանմէ պարսկերէն անուանք են ներկերու. Առաջնինը (Ա լիւ) կարմրագոյն, որ Հնդկաստանի բերք է, եւ երկրորդը (Հայաստանի մասին) ձերմակ, որ հիմայ տաճկերէն իսկիւագէն ձեւնօթ է, — Նընպէս խոնիս եւ լադուան (Ճական արքան) պարսիկ եւ արարացի բառերը, որոնց վերըինը հայերէնի մէջ ուղագործ անուամբ ծանօթ է, որ այլեւայլ հին լիւզուներու հասարակ բառ է, իսկ նոր ազգերն արաբականն ընդունած են, safran, zafferano, եւայլն։

Լահանորդ ծանօթ մութ կապոյտ գոյն: Պորս. լուժեպու (Ջոյն) որ Արաբաց բերանը մնականաւակւ լահանորդ պիտի ըլլար, պէսպէս հնչմամի եւ ուղագործեամբ կամ սխալագործեամբ անցած է ի հայերէն, լահանորդ, լահանչորդ, լահնչորդ, լուժուրդ, անշուշու պարսիկ-բէնը սիալ կարգալով, լահուրդ, մինչեւ լահուրդին իրը հայացեալ։

Լուս ի բնէ պոր. (ՋԼ) եւ յետոյ Արաբացոց անցած լա ձեւով, կարմիր քար է կամ գինեգոյն. սակայն բազմաթիւ հայերէն պատուական ականց շարքին մէջ ո՞ն է այն լուս, գիրին չէ եղած ճշգրտել։ Իբրեւ կարմիր գոյնար կ'անուանուին զոր օր, սոսուէ, խոյ, խըլինան, կոչով եւ թերեւս ուրիշ ալ, որոնք իւրաքանչիւր մեկնչաց նաեւ ասէն մէկ թարգմանչի բով զատ նշանակութիւն առած են։ Մեր յետոյ գրչաց առ հասարակ այս կարգի օտար բառերը գրոծածելուն երեւյլը՝ ոչ այնու միայն մեկնչել է, որ իր ինք ծանօթն այն օտար ներն էին, այլ եւ այն պարագայուղ՝ որ մեր հնագոյն գրոց գործածանեներուն նշանակութիւնն անորոշ մնացած էր եւ բառերն հասարակաց գործածութենէն ելած, ինչպէս ցայսօր։ Աւստի յետոնց հարկաւ ապահովագոյնն ընտրելի էր։ — Յայսնի է թէ պոր. լուս քարն ըստ նախնաւաց ուղագործեամբ տալ էր հայերէն, եւ ծանօթ է հին քերականին բոլորը՝ թէ քաղցր և (== յ կամ λ) հնւել պէտք է այս բառը, եւ ոչ թանձր իբրեւ հայերէն լու. (արտասաւել)

Ցողոն հին թիւք., նոր. վեցին, փրփրացող խոտը, զոր ուրիշ ուամկալեզու գրողներ կ'ըսեն պար, այսինչ օշայ, ուշայ եւ ուշան (համ, անշ), իսկ մեր բառապանները հնագոյն ընդունած են՝ տաղան, օշան, զոր եւ գարեր ունինք։

Ցող (կամ անձայնաւոր շա). Նաեւ վո՞յ յատուկ թըրերէնը կը համարենի բուն պար. լո՞յ (բձ) բառին, որուն հայերէնը զո՞վ։



արդէն պյու ժամանակներ հայոց քով մոռցուած բառ կ'երեւայ:

Զըսնէն (ըստ տճկ. զըսնէն) պրս. բառ է (չըսր, չըս) ի բնէ ոսկեգոյն նշանակութեամբ, ինչպէս հնագոյն հայերէն շատի առուն ալ նյոյ պրս. (չը) արմատը մատանահշշ կ'ընէն նյոյ (սոկի) նշանակութեամբ: Մեր հեղնակը կը գործածէն նաև զատի, վարի, գոցէ ըստ պյուայլ աղբերաց՝ ուստի քաղած է: — Ճրօւնուխ (arsenieque) յունաբէնն համար ներելի է ինժադրել թէ ոչ ի բնէ յօնական պյու յիշեալ պրս. բառն է, որ Արաքացաւոց անցնելին ետեւ՝ հանգերձ իւր լլ յօդով (չըսր) յառաջ բերած է նյոյ փոխանեալ յունաբէնը՝ յատուկ ազգային կերպարանօք, որմէ ունին ամէն արեւմտեան լեզուները: Արդէն Յունաց յատուկ եղան է միշ՝ ստար բառերն Յունակերպ ձեւացնել, ուստի եւ բնիկ յունաբէն կարծեցընել:

Քանի մը նօսիք ալ հատուածիս գրութեան կերպին վրայ անցողակի: — Թէ ողջագուռութիւն փնտելուն չէ նախնմթաց վերջին դարուց գրողներուն քով՝ ինքնին յայսնի է եւ այսօր ամէնուն ծանօթ, ինչպէս առաջիկայ հատուածս ալ աչքէ անցնող կը վկայէ: Տիրող ձեւն է անմիջօրնակութիւն, որ հետեւութիւն է ուրոշ կանոնա սորված չըլլալու, ուստի եւ նախոդիրներն աւելի կամ պակաս կամ վայրապար կրկնութեամբ եւ երբեմ բոլորովին սփալ. Դի՛ չ տրե, չ յարե, յարե, որե, նաեւ ուղականի վրայ անպէտ, Զէսորէն նոր ոտին նոտի, եւն, եւն: Խոկ չ գրին դործածութիւնը, մանաւանդ բառի վերջ անժափախնցելի գաղտնիք էր մասցած, երբ արդէն բաւական իննառաւոթիւն կը համարուէր ժամանակին քերականացն աւանդածէն սորված զանազաննել գիտնալը՝ լուսոյ նյոյ + եւ Լուսոյ վետոն +:

Սակայն պյու անկածութեան գարերը մեղադրենան հետ՝ հարկ է որ խոսավանինք թէ մեր յառաջագէմ կարծուած զարն ալ ունի անօցմէ ժառանգած նուաստացուցիչ գրութեան կերպեր, եւ գեռ այսօր սփալն եւ ուղիղ իրբեւ հաւասարազօր արժէք ունին, պատճառ՝ պյու որ բառարաններն անխարի առեր զբեր են, եւ մնիք մեզի բաւական կը համարինք բառարանի մը իսով կապած սփալն եւ ուղիղը: Մեր անգրագէտ օրինակողն ինչպէս անսանկ, գրեր է ներէն (թղթի), եւ այսօր մեր գրագէտներն ըմբռնան են թէ և գիրը տեսակ մը ի է, եւ թէ երկուքն իրար շատ սեղ կը փոխանակնեն:

Պ-միոր բառն հաստուածս կը գրէ նաեւ էիտոր եւ էիտոր, անշուշա անմեղադրելի է մեր այժմու հայագիտաց քով, որով նոյն բառուն զատ՝ անխարի համարձակ կը սփալագրեն նաեւ՝ բուդ (փոխանակ բուդ), ովմուրէ (փիկ. սփուրէ), Տիկի (փիկ. Տիկի), մինչեւ նաեւ՝ անդուսիուդ (փիկ անդուսիուդ):

Ենսամկը բուժութիւն բառը և գրով գրած բուժութիւն է՝ ըստ հայերէնի օրինաց բուժութիւն, կամ հցագոյն՝ ըստ արեւմտեան լեզուաց օրինաց. այսպէս կը գրենք անդուսիուդ կամ անդուսիուդ (փոխանակ անդուսիուդ) նմանագրութեամբ (par assimilation), ըստ որում չ եւ բ, պ, չ հաւասարապէս շրթնական գրեր են: Սակայն յայսմ մեզմէ տարբեր ուղղագրութիւն ունին սեմանցի լեզուները, որ կը գրեն վնիկն զամբիլ (լուն), ՚աղէր, յամբար, (յնը), ՚անց (փեղե, բամբակ), ՚նիւտ (՚նիւտե) եւայլն: Զարմանկը չէ որ յետին գարուց գրիշները զարմից կամ Արաբաց հետեւութեամբ գրեն բուժութիւն եւ նմանները, երբ մեր բուն հին գրողներն ալ յատրուցին թարգմանութեանց մէջ շատ աեղ պյու նյոյն սեմանցին ուղղագրութիւն ունին նաեւ բնիկ հայերէն բառերուն վրայ, եւ կը գրեն՝ անց, զնիւլ, անուի, եւն:

Թուական նշանակութեամբ հայերէն պյու ուրենին եթէ պատուագիր եւ եթէ ոչ՝ ձեւապրաց մէջ հասարակորէն երկու կէտի մէջ կը փակուի, պայսպէս՝ դ. որ կը նշանակէ չըրու: Եւենացայն գրչագրաց, ինչպէս նաեւ արդի ընդուրինակութեանց մէջ՝ պյու կրկն կէտին մոտագրութիւն պակաս եղան է, նաեւ երբ թուագիրն առանց պատուի գրեն: — Մեր հատուածին օրինակողն հազիւ մէկ երկու աեղ պահած է պյու թուացսց կրկն կէտերը:

ԽՄԲ



### ԳԻԾՆԱԿԱԱՆ

ԺԾՆԸԾ ԾՓԻԾՆԻ ԳՐՈՒԾՈՒՐԻ ԻՒՆԻ  
(Ըստուածուագիր և թուագիր)

Ուրիմն Զուարու՝ ափիոնն է. բայց շենացիք գեռ չգործածած ուրիշ համցական անյոյ հոս մ'ալ հետը կը խառնեն: Մինչեւ ցամ 1891 Զանուու պանձի անօթներու մէջ լեցուած՝ մօնուրսի փոշիէն զերծ՝ տարի մը կը մար եւ կը խսորէր: Սակայն պյու օրս երկարաբաեւ եղան-